



Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն - Արևելեան ԱՄՆ  
Hamazkayin Armenian Educational and Cultural Society – Eastern USA  
80 Bigelow Avenue, Watertown, MA 02472 | tololyan\_award@hamazkayin-usa.org

---

## Մինաս և Գոհար Թեօլեօլեան Ժամանակակից գրականութեան մրցանակ (Արևելեան ԱՄՆու Համազգային հայ կրթական և մշակութային միություն)

### Մուտք (Preamble)

Մինաս և Գոհար Թեօլեօլեան գրական մրցանակը (այսուհետ՝ **ՄԳԹԳՄ** կամ Մրցանակ) հիմնուած է 2012ին, Արևելեան ԱՄՆու Համազգային Կրթական և Մշակութային Միութեան շրջանային վարչութեան նախաձեռնութեամբ, Սան Ֆրանսիսկոյաբնակ Եղուարդ և Վերժին Սարրլեան ամուլին նուիրատութեամբ, յիշատակելու և պատուելու համար այժմ հանգուցեալ գոյզին կարկառուն նուաճումները հայ գրականագիտութեան ու կրթութեան մարզերէն ներս:

Մրցանակը կը տնօրինուի Արևելեան ԱՄՆու Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միութեան շրջանային վարչութեան կողմէ, յատուկ նշանակուած դատակազմի մը որոշումին հիման վրայ:

### Նպատակ (Purpose)

**ՄԳԹԳՄ**ի նպատակն է գնահատել և քաջալերել հիւսիսային Ամերիկայի մէջ ծնունդով հայ կամ ոչ-հայ անձերու կողմէ ստեղծագործուած և հրատարակուած նշանակալի գրական նոր գործեր՝ հայկական նիւթերով: Բանաստեղծութիւն, արձակ, թատրերգութիւն, թարգմանութիւն, ինչպէս նաև *գրական* հակումով ստեղծագործական յորինուածքներ (creative non-fiction)՝ յուշագրութիւն, հրապարակագրութիւն, խոհագրութիւն, և գրականագիտութիւն, կրնան ներկայացուիլ իբրեւ թեկնածու:

### Մրցանակի յաճախակիութիւն (Frequency of the Prize)

Երկու մրցանակներ, մէկը հայերէն և մէկը անգլերէն լեզուի շահողներին տարին մէկ անգամ կը շնորհուի: Այն տարիներուն, երբ դատակազմը վճռէ թէ ոչ մէկ ներկայացուած գործ արժանի է Մրցանակին, պարզն պիտի չը շնորհուի: Յաջորդ տարին երկու Մրցանակ կրնայ շնորհուիլ: Մրցանակի արժանացած գործը կը յայտարարուի Արևելեան ԱՄՆու Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միութեան տարեկան Համաժողովին:

## **Մրցանակի պարգև (Award)**

Մրցանակակիրները նաև կը ստանան 1,500 ամերիկեան տոլար: Մրցանակը ստացողները պատասխանատու է բոլոր տուրքերուն համար: Եթէ մէկէ աւելի հեղինակ ունեցող գործի մը շնորհուի Մրցանակը, գումարը հաւասարապէս կը բաժնուի անոնց միջև:

## **Լեզուներ (Languages)**

Նկատի առնուելիք գործը կրնայ ըլլալ հայերէն կամ անգլերէն:

## **Հեղինակը (The Author)**

Հեղինակը կրնայ ըլլալ հիւսիսային Ամերիկա բնակող հայ կամ ոչ-հայ:

Հեղինակը պէտք է ըլլայ 18 տարեկան կամ վեր, կամ ունենայ իր ծնողքին/խնամակալին արտօնութիւնը:

**ՄԳԹԺԳՄ**ի դատակազմը և Արեւելեան ԱՄՆի Համազգայինի Գործադիր Վարչութիւնն ու իրենց անմիջական ընտանիքի անդամները թեկնածու չեն կրնար ըլլալ:

## **Ժամկէտ (Deadline)**

Դիմումները պէտք է **ՄԳԹԺԳՄ**ին հասած ըլլան մրցանակի յայտարարման տարւոյն 31ին (ԱՄՆու արեւելեան ժամով 23:59ին):

## **Ձևաչափ (Format)**

Ներկայացուող գործերը կրնան ըլլալ.  
ա. Ելեկտրոնիկ (PDF տարբերակ)  
բ. Նիւթեղէն հատոր (հինգ – 5 – օրինակ)

## **Հասցէ (Address)**

Ելեկտրոնիկ՝ [tololyan\\_award@hamazkayin-usa.org](mailto:tololyan_award@hamazkayin-usa.org)

Փոստային՝ Hamazkayin Tololyan Prize Committee  
80 Bigelow Avenue  
Watertown, MA 02472-2012 USA

## **Դիմումնագիր (Entry Form)**

Դիմորդը ներկայացուող գործին հետ պարտի լրացնել **ՄԳԹԺԳՄ**ի Դիմումնագիրը (տես՝ կցուած):

## Ներկայացուող գործը (The Work Submitted)

Ներկայացուած այն գործերը, որոնք հրատարակուած են, պէտք է լոյս ընծայուած ըլլան Մրցանակի յայտարարման նախորդող տարուան մէջ:

Ձեռագիր գրութիւններ չեն ընդունուիր:

Ներկայացուած իւրաքանչիւր անտիպ գործ պէտք է ըլլայ մեքենագիր՝ 12 չափսի տառատեսակով և կրկնակ տողանջատումով (double-space):

Բառաքանակ.

ա. Բանաստեղծական՝ ոչ նուազ քան 5,000 բառ

բ. Արձակ՝ ոչ նուազ քան 10,000 բառ

գ. Բառերու համրանքէն դուրս կ'իյնայ խորագիրը: Միայն ներկայացուած գործին բովանդակութիւնը կը հաշուի, որմէ դուրս են հարաբնագրային (paratextual) էույթներ, ինչպէս ձօները: Որևէ միացման գծիկով (*մէկիկ-մէկիկ*) կամ ապաթարցով (*կ'ուզեմ*) եզր կը հաշուի որպէս մէկ բառ: Գրանշաններու (օր. *xxx*), ինչպէս նաև խորհրդանշաններու խմբաւորումներ (օր. *\*\*\** կամ *~~~*) որպէս բառ կը հաշուին:

Ներկայացուող գործը պէտք է *գրական* բնոյթ ունենայ (այսինքն Մրցանակը պատմագիտական, քաղաքական, տնտեսական, հասարակագիտական, ևայլն, գործերու չի շնորհուիր): Ոչ-հայ հեղինակներու պարագային, ներկայացուող գործը պէտք է առընչուի հայութեան:

«Գործ» մը կրնայ ներառնել տարբեր գրական ժանրեր: Այսինքն, արձակ գործեր կրնան ներգետնեղուած քերթուածներ ունենալ, կամ գրականագիտական գործեր կրնան արձակ կամ չափածոյ տարրեր պարունակել:

Ներկայացուած գործին հեղինակային կամ հրատարակչական իրաւունք(ներ)ու տէրերը կը պահեն զանոնք:

Դիմորդը (հեղինակ, հրատարակիչ կամ այլ ոք) անհրաժեշտութեան պարագային պէտք է ներկայացուած գործին հեղինակային պատկանելիութիւնը հաստատէ:

Իւրաքանչիւր հեղինակէ (կամ համահեղինակներէ) միայն մէկ գործ կարելի է ներկայացնել տուեալ տարուան համար:

Ներկայացուած գործին (նիւթեղէն հատոր) օրինակները չեն վերադարձուիր:

**ՄԳԹԺԳՄ**ը պատասխանատու չէ գործի մը՝ դիմումի առընչուող որևէ տեսակի կորուստի, վնասուածքի, գողութեան, ուշացումի, սխալ հասցեագրութեան (փոստով թէ էլեկտրոնային), գրաշարական կամ տպագրական սխալի, թեքնիք կամ համակարգչային թէ հեռաձայնային խանգարումի կամ վնասուածքի, և այլ ծախքի համար:

Ներկայացուել է ետք գործը չի կրնար այլ գործով փոխարինուիլ կամ նոյն տարին նկատառուե- լու համար վերախմբագրուիլ:

### **Ընդհանուր կանոններ (General Regulations)**

**ՄԳԹԳՄ**ի որոշումը՝ Մրցանակը շնորհելու որևէ գործի, վերջնական է և վերաքննութեան ենթակայ չէ:

Պարգևատրուողին կողմէ Մրցանակը մերժելու պարագային, **ՄԳԹԳՄ**ը կը դադրի որևէ պարտաւորութիւն ունենալէ սոյն անհատի հանդէպ:

Պարգևատրուած գործի մը գրագոյութիւն ըլլալը պարգուելու պարագային հեղինակ(ներ)ը պարտի(ն) **ՄԳԹԳՄ**ին վերադարձնել պարգևը:

ՄԻՆԱՍ ԵՒ ԳՈՀԱՐ Թ՛ՂՈՒՂՈՒԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ  
ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄՐՑԱՆԱԿ  
MINAS & KOHAR TÖLÖLYAN PRIZE  
FOR CONTEMPORARY LITERATURE

ՀԱՃԵՑԵՔ ԳԼԽԱԳՐԵԼ

PLEASE PRINT

Դիմումնագիր/Entry Form

1. Ներկայացրած գործի խորագիր Title of Submitted Work

\_\_\_\_\_

2. Լեզու Language

\_\_\_\_\_

3. Ժանր Genre

\_\_\_\_\_

4. Էջաթիվ/Number of page

\_\_\_\_\_

5. Հեղինակի/ներու անուն-ազգանուն First & Last Name of Author(s)

\_\_\_\_\_\*

6. Դիմորդի անուն (և ազգանուն՝ եթե կիրառելի է) – թիւ 5էն տարբեր ըլլալու պարագային  
First (& Last Name, if applicable) – if different than in #5

\_\_\_\_\_

7. Հասցէ Address

\_\_\_\_\_

\_\_\_\_\_

\_\_\_\_\_\*\*

8. Հեղինակի/Դիմորդի Ե-հասցէ Author's/Submitter's E-mail

\_\_\_\_\_

\* Գրչանունի պարագային, նշել իսկական անունն ալ: **In the case of pen-name, provide the real name, too.**

\*\* Այս հասցէն պիտի նկատուի դիմումի երկիրը: **This address will be considered the country for the entry.**

9. Հեռախօսի թիւեր Telephone Numbers  
\_\_\_\_\_ Բնակարան/Residence  
\_\_\_\_\_ Աշխատանք/Work  
\_\_\_\_\_ Բջջային/Cell  
\_\_\_\_\_ Հեռապատճէն/Fax

10. Հեղինակի ծննդեան թուական Author's Date of Birth  
\_\_\_\_\_  
օր/ամիս/տարի (օօ/աա/տտտտ) Day/Month/Year (dd/mm/yyyy)

11.    
Առական/Male Իգական/Female

12. Ջբաղում Occupation  
\_\_\_\_\_

Կը յայտարարեմ, թէ վերև ներկայացուած գործին հեղինակն եմ, թէ կարդացած եմ կանոններն ու պայմանները և համաձայն եմ հետևելու անոնց:  
I declare that I am the author of the entry described above, that I have read the rules & regulations & I agree to abide by them.

\_\_\_\_\_  
Ստորագրութիւն Signature

\_\_\_\_\_  
Թուական Date

\_\_\_\_\_  
Ծնողի/Խնամակալի անուն Name of Parent/Guardian

\_\_\_\_\_  
Ծնողի/Խնամակալի ստորագրութիւն/Signature of Parent/Guardian

ՀԱՃԵՑԷՔ ԳԼԽԱԳՐԵԼ

PLEASE PRINT